

Հայ գիտութիւն մը յեղաշրջիչ դերը բժշկական աշխարհին մէջ

Արդար զնահատում մըն է որ կ'ընենք զնեւ-
լով մեր յօդուածի վերնագիրը, աղատ եւ ան-
կախ մտքի մը ամենաանկեղծ արտայայտու-
թեամբ :

Քիչ յետոյ «Անահիտ»ի ընթերցողնեւը
նաեւ, մեր նիւթի խորունկ թափանցումով, ճա-
զի համակարծիք պիտի ըլլան եւ պիտի համու-
ուին որ ազգային մեծ արժանիքի մը առէւս ծ
անսովոր խանդավառութիւնը չէ որ տուն կու-
տայ մեր տողերուն եւ ոչ ալ մէրիները լուս-
րացոյցով տեսնելու աններելի սովորամուս-
թիւնը, այլ գիտակցութիւնը այդ հայուն կա-
տարած հսկայ դերին, որքան որ ան գեռ անձա-
նօթ կը մնայ բազմաթիւ հայ բժիշկներու եւ
մանաւանդ հայ հասարակութեան ստուար մէ-
ծամասնութեան: Տեղն է ըսել, որ Պ. Զօպան-
եանը եղած է - եւ այս ի պատիւ իրեն - որ,
քաջ ըմբռնելով հայազգի գիտունին՝ Պ. Ե.
Մանուէլեանի բարձր արժէքը, դրած է անոր
մասին իր հին ու նոր «Անահիտ»ներուն եւ գըր-
քերէ մէկուն մէջ՝ մեծ գովեստով:

Մենք տարիներ առաջ շնորհաւորած չինք
Պ. Զօպանեանը, մեր բժիշկներուս թերին լրա-
ցուցած ըլլալուն համար, քանի որ իրմէ աւելի
մեր պարտականութիւնն էր զբաղիւ հայ գիտ-
նականին գործով, որ առաւել քան երեսուն
տարուան պատմութիւն ունի իր կոնակը, եւ
զայն ծանօթացնել մէրիններուն՝ գէթ ազգային
փառքի նախանձախնդրութեամբ լցուած: Մեղ-

մէ շատեր վատահօրէն գիտեն սակայն, որ
ֆրանսացի եւ օտար բազմաթիւ գիտուններ,
երկար ատենէ ի վեր կը հետեւին Պ. Մանուէլ-
եանի ստեղծած գիտական շարժման, մինչ մինք
հազիւ կ'ուզենք ըմբռնել զարդ: Իսկ զայն քա-
ջակարել գրականորէն, աւելի լայն ասպարէդ
տալու համար անոր գիտական նուաճումնե-
րուն, այդ կը թուի մեզ համար գրեթէ անկա-
րելի բան, քանի որ մեր կրեսուները չեն հե-
տաքրքրուիր գիտական աշխատութիւններով:

Պ. Մանուէլեան, առանց նկատի առնելու
աջն ու ձախը, կը բազմապատկէ իր աշխա-
տանքները, կը զօրացնէ իր փաստերը, եւ ե-
րեւան կը դնէ, զննողական եւ փորձառական
մարդին մէջ, մեզի համար նոր իրողութիւններ:
Խորունկ դիտողի մը համար, Պ. Մանուէլեան
սկսած է արդէն լուրջ կերպով ցնցիւ բժշկական
աշխարհը, եւ յառաջացնել այնպիսի յեղաշր-
ջումներ՝ բազմաթիւ բժիշկներու եւ փրոֆէ-
սէօրներու մտայնութեան մէջ, որոնք կը ձւուն
նոր ուղղութիւն տալ իրենց ախտարանական
կարգ մը ըմբռնումներուն եւ զարմանագիտա-
կան գասական մեթոդներուն:

Այս տարի նաեւ, Փարիզի Բժշկական շա-
մալսարանը չուչացաւ պաշտօնագէս հրաւիրե-
լու մէր մեծանուն հայրենակիցը, որպէս զի
գասախօսէ իր ճիւղին մէջ ըրած նոր նուաճու-
մներուն վրայ: Պ. Մանուէլեանի ուսումնասի-
րած նիւթերէն մէկն է ժառանգական սիֆիլի-

դը, որուն ներքին բազմաթիւ ծալքերը գեռ անձանաօթ կը մնան դժուարեան առջեւ։ Հայ գլուխունի հետազոտական դօրաւոր ջանքերը տնդի կ'ունենան ուրեմն այդ կալուածի անձասօթ, բայց անսահման տարածութեան մէջ։ Սիֆիլիզը, ընկերային այդ ահաւոր աղէտը, արդի ախտաբանութեան մէջ կը բռնէ աներեւակայելլորէն խոչոր տեղ մը։ Տօքթ. Ռու, Փաբիզի Փասթէօրեան Հաստատութեան տնօրէնը, սիփիլիզի մասին իրաւունք ունի հետեւեալ ձեւով արտայայտուելու՝ «Զափազանցութիւն չէ ըսել թէ ախտաբանութեան ամբողջ պարագաներու կէսը իրմէ կը ծնի . . .»։

Իսկ սիփիլիզը դեռ հազիւ ուսումնասիր-ուած հիւանդութիւն մըն է. անոր հեռաւոր, ուղղակի կամ անուղղակի աղդեցութիւնները, ամէն օր երեւան կուզան՝ դեռ իրենց պատճառները անձանաօթ նկատուած բազմաթիւ հիւանդութիւններու ծնունդին մէջ։ Ուրեմն հըշդէլ սիփիլիզի աղդեցութեան սահմանները, անսաւանդ ուսումնասիրել զայն իր ժաւանդական ձեւին եւ իւլթրա - վիրիւսի (ultra - virus) տարազին տակ, կը նշանակէ մոնել նոր աշխարհի մը մէջ, լուսարաններով այսպէս ոչ միայն ախտաբանութեան մութ մնացած մէկ կարեւոր մասը, այլ նաև հիմնովին քարուքանդընել միքրոպարանական բազմաթիւ տուեաւները։ Ահա՛ թէ ուր կը յանդին Մանուէլեանի մը ըրած գիւտերը եւ թէ ի՞նչու անոնք կոչուած են յեղաշրջելու բժշկական աշխարհը։

26 յունուար 1933ի իրիկուան, Փարիզի Թարնիէ Հիւանդանոցին ամփիթատրը լեցուած է Փրանսացի եւ օտար գիտուններով, բժիշկներով, բժշկական ուսանողներով եւն։

Պ. Մանուէլեան կը սկսի իր դասախոսութեան՝ յատակ, սահուն եւ մաքուր Փրանսերէնով մը։ Ժառանգական սիփիլիզը, ըստ իրեն, ունի երկու ձեւ, մին՝ դասականն է, ուր՝ երախան, ողջ կամ մեռած, կը ներկայացնէ նորածիններու յատուկ ժառանգական սիփիլիզի բա-

լոր ախտանիշերը, իսկ ասկէ զատ կայ ուրիշ ձեւ մը որ միշտ մահացու է եւ զեռ բոլորովն անձանաօթ՝ արգի դասական հեղինակներու։

Այս երկրորդ, զեռ անձանաօթ ձեւի ուսումնասիրութեան մէջ է որ երեւան կուզա. Պ. Մանուէլեանի կատարած մեծ զերը։ Հստ իրեն, կան պարագաներ, ուր շարք մը մայրեր, արտաքնազէս կատարեալ առողջ վիճակ ունին, բայց միշտ ծնունդ կուտան երախաներու, որ եթէ մեռած չեն, կը մեռնին քանի մը ժամէնդն եւ կամ քանի մօրէն եւ որոնց քով, ինչուկս մայրերուն, միքրոսքափային ամենակրկիտ քննութիւններն անգամ սիփիլիզի ոչ մէկ հետք ցոյց չեն տար եւ միմիայն պորտալարին մէջ կը նշարեն սիփիլիզի մանրէներ եւ նաև պրտալարային երակատապի (phlébite du cor-don) հիւանդածարանական յատկանշական վընամներ։ Այս դասախոսութեան սէջ, Պ. Մանուէլեան իր ուշադրութիւնը կը դարձնէ դժու կալակինդը (placenta) եւ կ'ապացուցանէ որ անոր կազմախօսական մանրակրկիտ քննութիւններն անգամ չեն բաւեր ապացուցանելու ժառանգական սիփիլիզի գոյութիւնը։ Պլազմադը կրնայ այլ եւ այլ հիւանդութեանց մէջ նաև վնասուած ըլլալ, բայց ժառանգական սիփիլիզը անոր վրայ յատկանշական ոչ մէկ հետք չէ ձգեր։ Գալով պլակինդի մէջ սիփիլիզի մանրէներու գոյութեան, չէ կարելի հաստատութէն պատասխանել։ Յաճախ հոն կարելի չէ ոչ մէկ միքրոպի հանդիպիլ, նոյն իսկ ժառանգական սիփիլիզի ծանօթ ձեւերուն մէջ, ուր մեռած երախայի բոլոր օրկանները քրիփօնէմներու ողբերուած են։ Հոս, Պ. Մանուէլեան ուշադրութիւնը կը հրաւիրէ դայեակներու, որոնք նորմալ կարծուած ծննդարերութեան մը պահուն, կը բնագիններին վարակել:

Պլակինդի մէջ թրէփօնէմներու շգոյութիւնը, կ'ըսէ Պ. Մանուէլեան, բջջակերութեան (phagocytose) հետեւանքն է։ Մեջնիփօփի այս գիւտը լայնօրէն զոհացում կուտայ իր ըմբռնութեան։ Պլակինդի մէջ տեղի կ'ունենայ ա-

հաւոր կոիւ սիֆիլիզի մանրէներու և անոր կարգ մը բջիջներուն միջեւ այս վերջիններուն յաղթանակով, սիֆիլիզի մանրէները կը մեռնին, կը կլանուին:

Բայց ուրկէ՞ կուզայ պլակինդի բջջակերական ուժը, կը հարցնէ Պ. Մանուէլեան: Են կ'աւելցնէ անմիջապէս՝ «կան, ըստ Wrightի, opsonine կոչուած կարգ մը մարմիններ որ աւելի զգայնուած կը դարձնեն միքրոսկոպները և ատակ՝ կլանուելու: Բայտ նէօֆէլտի և Հրւինի, այդ օրսոնուները կը հաստատուին միքրոսկոպներուն վրայ»: Քանի որ բջջակերութիւնը տեղի կ'ունենայ պլակինդի մէջ, ուրեմն պլակինդն է որ ամենէն շատ opsonine կը պարունակէ. ուրկէ՞ կուզայ սակայն այդ զգայնացուցիչ մարմինը. արդեօք պլակինդային արտադրութի՞ւն է թէ մայրական ծնունդ: Ամէն պարագայի մէջ, երախան անկէ շատ քիչ ունենալու է բջջակերութեան առիթ չկրնալ տալու համար: Բայց քանի որ պլակինդը թափանցիկ է մօր արեան մէջ գտնուած կարգ մը մարմիններու համար, հետեւարար հաւանական է որ պլակինդի մէջ բջջակերային յատկութիւնը աւելի մայրական ծնունդ ունի:

Ի՞նչ ձեւի տակ սիֆիլիզի մանրէն մօրմէն կը փոխանցուի երախային: Այս հարցման Պ. Մանուէլեան կը պատասխանէ շատ հաստատ կերպով. «Սիֆիլիզի վրայ կատարած իմ աշխատանքներս, կ'ըսէ Պ. Մանուէլեան, յոյց կուտան որ սիֆիլիզի թրէփոնէմները կը յառաջացնեն յաճախ ամենափոքր ձեւեր, որ կը յերկայանան քանի մը պարոյրի, ոլորի, և շատ նրբին թելի մը հպած գնդիկի մը պատկերին տակ և որ կը կաղմեն ultra-virus կոչուածը, որ մօրմէն կ'անցնի պլակինդին և անկէ ալ երախային»:

Սիֆիլիզի այս անրնականոն ձեւերը, որոնց դոյութիւնը ինքը՝ Պ. Մանուէլեանն էր որ յոյց տուաւ առաջին անդամ, շատ կը մօրմէն փրոՓ. Ա. Քարմէթի հիւծախտային ultra-virusներուն:

Հպարտութեամբ կը յիշատակենք որ

փրՓ. Ա. Քարմէթ, 14 սեպտ. 1930 թ. Պրիւֆ-սէլ Մետիքալ մասնագիտական հանդէսին 46րդ թիւին մէջ, հիւծախտային իւլթրա - վիրլուսներուն մասին արտայայտուած ատեն, իր վարկածին իրը փաստ կը ներկայացնէ Պ. Մանուէլեանի՝ սիֆիլիզի մէջ այդ ուղղութեամբ ըրած աշխատանքները, ինչպէս նաեւ Տօքթ. Աէկչու սփիրօֆէլքներու անրնականոն դիրքերու նկատմամբ ըրած ցուցմունքները:

Պ. Մանուէլեան կ'ըսէ որ այդ իւլթրա - վիրիւսները իրենց կարգին կը բազմանան, կը փոխակերպուին տիպար ձեւերու: Արդ, գտննէ այն բոլոր պայմանները ուր անոնք ձեւափոխ կ'ըլլան, կը նշանակէ լուծել բժշկական խնատ կարեւոր հարցեր: Սիֆիլիզի պատմութիւնը ուրեմն չի վերջանար դասական թրէփոնէմներու ուսումնասիրութեամբ, այլ պէտք է սսոր վրայ աւելցնել նաեւ անրնականոն ձեւերու հետազոտութեան արդիւնքը: Դարմանագիտութեան նպատակը պարտի ըլլալ՝ օրկանիզմը և իր բջիջները անխոցելի դարձնել միքրոսկոպներու և անոնց թօյներու գէմ:

Պ. Մանուէլեանի մէկ ժամ՝ տեսող այս սքանչելի դասախոսութեան պահուն լուսաբառ կով յոյց տրուեցան բազմաթիւ պատկերներ, որոնք խոր հետաքրքրութիւն արթնցուցին բոլոր ներկաներուն մէջ:

Մենք բաժնուեցանք այս շնիչ դասայօսութենէն այն տպաւորութեան տակ, թէ իրապէս սիֆիլիզը զեռ հաղիւ ուսումնասիրուած հիւծախտիւն մըն է և. Պ. Մանուէլեանի ամենամեծ արժանիքը կը կայանայ ախտարանութեան այս մեծագոյն թերին տարիներ առաջ բժիննելուն և զայն լրացնելու համար ըրած իր բարձր ճիգերուն մէջ:

Իր աշխատանքը, երկար ատենէ ի վեր, միահամուռ ուշադրութիւնը զրաւած է արդէն գիտական միջազգային ընտրանիին, որուն այն քանի պատուաւորապէս մաս կը կաղմէ այս մէծ Հայլ:

ՏՕՔԹ. ՄԻՀՐԱՆ ԲԷՇԻՇԵԼԵ

Փարփիք